

կես ժամու ընդարձակութիւն ունի ,
և մեծ առուակի մը ջրով կ'ոռոգուի .
Ա'եկնեցանք այս գիւղէս գէպ ՚ի լուս
ուածաշէն անուն գիւղը , որ լայնանիստ
դաշտի մ' եզերք Ա պատայ լեռներու
շղթաներու ստորոտ դրուած է . և
ունի 35 տան չափ բնակիչ , որոնցմէ
15 տունը տաձկաց է , և մնացեալլ հայ-
ոց : Դաշտ մը այգիներով ու ծառա-
տունկով զարդարուած , իւր հիւսիսա-
կողմը ունի դաշտածե լեռ մը , որուն
հողը բերքի և պտղաբեր է , և միան
գամայն մարգագետինով ու աղբիւր-
ներով զուարձատեսկի : Այս լեռը կը
տարածուի մինչեւ ՚ի Պուռուսապաշց
ըստած գիւղի սահմանը , որ Ա պա-
տայ լեռան հիւսիսային շղթաներու ըս-
տորոտ Ա ասպուրսկանի Ա ան քաղաքի
մեծ դաշտի եզերք կ'իջնայ : Ա և գիւ-
ղին արևելակոմը մեծ բըսակ մը կայ , գա-
գաթան մօտ պարիսպով պարփակուած ,
որուն տարածութիւնը 113 քայլաշա-
վին աւելի է . իւր մէջ ունի շատ
մը աւերակներ երեք հարիւրէն ա-
ւելի սենեակներու : Խակ ամրոցի շրր-
ջապատած պարիսպը , որ 40 կան-
գունի չափ միայն ողջ մնացած է , իւր
լայնութիւնն է 8 քայլ և 4 գլաշափ , իսկ
արեւմտեան կողմի ծայր բլբակին կայ
քարամայու ըստ բաւականի բարձր
անշեղ և կանգուն կեցած ուղղահայ-
եցութեամբ գէպի երկինք . իսկ ժայ-
ռաքարի ստորոտը 200 կոփածոյ քար-
այրեր կան , որոնց լայնութիւնը և եր-
կայնութիւնը միահաւասար առնելով
30 ոտնաչափ կը հասնին : Եմրոցի հիւ-
սիսային կողմը ապառաժ քարէ փոր-
ուած սանդուխ մը կայ ահագին , որ
ամրոցի գագաթէն գէպի ստորոտը
գտնուած ձորակի մէջ կ'իջնայ , որ ինչ
պէս կ'երեկ՝ ջրուր տանելու համար
շնուած է :

(Ըստանիլի):

ԱՇՆՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ

'Երկոյ գարս իւր լուսաւորու-
թեան հետ գեղեցիկ սկզբունք մի ըս-
կըսաւ տարածել այսինքն հաստատել
թէ՝ մարդուս բուն ավնուականու-
թիւնը իր վարուց , բարուց և լուսա-
ւոր ու առաքինի ընթացից մէջն է ,
մինչդեռ քանի մի գար յառաջ , եւ
նոյնպէս այժմեան յետադէմ ազգաց
մէջ , ազնուականութիւնը տոհմակա-
նութեան մէջ կը վնուռուէր : Այս
տոհմական ազնուականութեան հրա-
պուրանիքը այնչափ մէծ էր , որ շատ
մարդիկ անխոտիք թափթարի Անշլիլ ,
Ա'եմլուքի անուներ անգամ իրենց
վերայ ուրախութեամբ կը բաղձային
կրել , միայն թէ՝ ցեղական ազնուու-
թեամբ սնապարծելու իրաւունք մ'
ունենային : Չը խօսինք ուրիշ ազգաց
համար , եթէ միայն մեր ազգակացաց
ումանց վրայ գարձնենք մեր նայուածա-
քը , կը տեսնենք , որ շատերը Անդու Հայ
կոչուելու համար այնչափ ճգունք չեն
թափած , որչափ ազնիւ հան , ազնիւ
Ա'էլք , ազնիւ Վէյ մականուններու
համար : Այս պարագաները ամեն մարդ
գիտէ , ուստի և երկարորէն պարզ
բանել չենք ուզեր : Բայց այնչափը
միայն պիտի ըսենք , որ ինչպէս մեր
մէջ նոյնպէս եւ շատ ազգաց մէջ ,
տոհմական ազնուութեան սնապար-
ծութէն շատ և շատ վնասակար հետեւ-
ւանքներ ծագած են : Որդին իր հօր
կամ իր հաւուն ազնուականութեամ-
բը պարծելով՝ ըսկ պարապորդութեան
մէջ անցուցած է իւր կեանիքը , առանց
մշակելու իւր մուտոր և բարսցական
կեանքը , որուն մէջ կը կայանայ ճըշ-
մարիս ազնուականութիւնը :

Այսօր խակ , ՚ի գարուց հետէ մեր
ազգին գրացի ազգ մ' ունինք , այսինքն
Ա բացիք , որոց մէծ մասը տոհմական

ազնուութեան կոչումներ կը կրեն .
սակայն մինչև ստրկութեան բարձու-
մը , իրենց եղարց արեան քրտինքով
միայն կ'ապրէին , առանց որ և իցէ օ-
քինաւոր գործի և տշխատանաց ձեռ-
նամուխ լինելու , և այսօր միայն կ'ըդ-
գան , որ իրենց տոհմական ազնուութե-
թիւնը ըսկ մասապարծութիւն էր մի-
այն + և ոչ թէ հաստատուն կոչումն
մարդկութեան , որ է իր ձեռքով
աշխատիլ եւ կերակրուիլ եւ իւր
անհատական կեանքով ազնուանալ .
Խիստ գեղցիկ առակ մը գրած է
Վախով Այուազգի համբաւուոր ա-
ռակախոսը (1) տոհմական ազնուու-
թեամբ պարծենցողներու համար , զոր
արժան կը համարինք համառօսիւ գը-
նել այստեղ . “ Վիւղացի մը իւր Այ-
գերը կը վարէ քաղաք տանելու և վա-
ճառելու . և որպէսզի տօնավաճառին
շուտով համարի . Այգերը կը նեղէ և
կ'աճապարեցնէ . Այգերը սասատիկ կը
սրտնեղին և մասապարհին վրայ ան-
ցորդ մը տեռնելով կը գանգատին ը-
սելով . Ի՞նչ բան շարաբազդ ենք մենք ,
որ այս շնուկանը այսափի կը նեղէ զմեղը
Ակայն եթէ վարը ինչ ուսմունք ու-
նենար այս տգետ շինականը , անշուշ-
պարտական էր պատուել զմեղ . Այով

(1) Քաիսլի Ռուսաց Եղբայրն է : որոյ գրած
ընամբ ուռակնելը իրաւաց գործողներու մէջ իրեն
բարցական իրաւունքը աշակերտոց թերոն սկրեալ
կուտան . Աւախ ենք մենք որ այս նշանաւոր տակ
կախուի ընտիր թարգմանութիւնն ունի պատր Հայո-
ց գրականութիւնը շնորհիւ . Առյախան բազմահը-
մուս գարբել սրբազն Արքեպիսկոպոսի :

հետեւ , մենք այն ազնիւ Այգերու ցե-
ղին ենք , որոց չնորհիւ ազատեցաւ
երբեմն մէծն Հռոմ , և մինչև ցայս
օր ցնծութեան հանդէսներ և տօնա-
խրմբութիւններ կը կատարուին մեր
պապիրու համար . Իսկ դուք Բնէչ
բանի համար կ'ուզէք պատիւ և յարգ
ստանալ . հարցուց անցորդը . Ոչ ա-
պաքէն մեր նախնիքն ազնուական են ,
պատախաննեցին Այգերը + Այգ
գիտեմ . կրկնեց անցորդը , բայց դուք
ինքնին Բնէչ շահ մասուցած էք հա-
սարակաց . Զէ՞ որ մեր նախնիքը Հռո-
մը գրկեցին (1) . Այս համատամ , ասաց
գիւղացին , բայց դուք Բնէչ երեկի գործ
գործեցիք . ԱԵնք , ոչինչ . Վանի
որ դուք բարի գործ չընիք . Թողէք
ուրեմն ձեր նախնիքը հանգստութեան
մէջ , նոքա իրենց գործոյն հսմեմատ
և պատիւ ունին . իսկ դուք , բարե-
կամի , խորովելու միայն արժանի էք ո .
Ինթերցովք այս առակէն շատ բան
կարող են հասկընալ տոհմական ազնու-
ութեամբ պարծենցողներու նկատ-
մամբ , բայց մենք արժան կը համա-
րինք հետեւեալ Այուանաւորը և ս դը-
նել այստեղ . որ սնապարծ ազնուականի
նկագիր մ' է :

(1) Պատմենթիւնը կ'աւանդէ թէ Հռոմին
պահապան զօրքերը մնացած ըլլապով թշնամիք եկեց
պաշտուեր էին բաղադր , և կամելով ներս մոնել ,
Այգերը սկսեր են բարձր պարզակ բառնալ . և
պահապաններն արթնցնել . որով և հրավին ազատել :